

Ճարտուութեան հասու՝ եղող բարե-
 սիրտ անձինք երբ իրենց վերայ կը
 նշմարեն այն թերութիւնները, շու-
 տով սթափին և ուղղուին յօգուտ հա-
 սարակութեան, ՚ի միտս իրենց, և ՚ի
 միտթարութիւն մեզ. այն ատեն պի-
 տի տեսնան թէ՛ ինչ քաղցրութիւն
 կայ այս կերպին մէջ և համեմատելով
 պիտի գտնեն իրենց բռնած առաջին
 կերպին մէջ եղած դառնութիւնը և
 սրտի անհանգիստ յուզումը: Աստուած
 Թոր որ այս մեր համառօտ խորհրդա-
 ծութիւնն իւր բուն նպատակին ժա-
 մանելով՝ յուսացուած արդիւնքը հաս-
 ցունէր, որով գուշակուած շարեաց
 առաջքն առնուելով մտալուտ և մեծ
 վնաս մը յետս կ'ընկրկէր:



Ա Շ Խ Ա Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Վրիստոնէական զգաստութիւնը
 պէտք է որ փանտնաւորէ և ուղղէ մեր
 աշխատանքը, վասն զի՝ աշխատանքը ե-
 թէ առ շարն գործադրուի՝ կարող է
 դառնալ մարդու համար դատապար-
 տութեան և անկման պատճառ: Աշ-
 խատիլը սուրբ և վե՛մ՝ պարտաւորու-
 թին է մարդու համար: Այս ճշմար-
 տութիւնը սարգապէս կերբեւի՛ն Վրի-
 մարդուն տրուած ընդունակութենէն,
 հոգւոյ ու մարմնոյ գործունէութե-
 նէն, մեր բնական ձգտողութիւններէն
 քանի մի աշխատանաց համար, մեր մը-
 տաց և յիշողութեան օրէնքներէն և
 այլն: Այս ընդունակութիւնները կը
 թմբին և կ'ոնչանան՝ եթէ չը գործադ-
 րենք, և ընդհակառակն՝ կը բացուին և
 կը զօրանան երբս գործադրենք: Արդ-
 բորդ՝ կ'երեւի մարդու կենաց պիտոյք
 ներէն: Արդիլը մեզ չը կերակրէ՛ր՝ ե-
 թէ չը մշակենք: Սեր պիտոյքները և
 ճաշակները բազմատեսակ են և աւելի
 բազմապատիկ քան ուրիշ կենդանեա-

յը: Սերք են թարկուած ենք բազմա-
 թիւ պատահմանց և չենք կարող ապա-
 հովել և պաշտպանել մեր կարողու-
 թիւնը, եթէ ոչ աշխատութեամբ և
 իմաստուն կառավարութեամբ, որ կը
 պահանջէ արթնութիւն և յարատե-
 ւութիւն, Արբոբդ՝ կ'երեւի այս պայ-
 մանէն, որ աշխատանքը Աստուծմէ
 տրուած է մարդուն իբր պարտաւո-
 րութիւն, վասն զի՝ մարդը ծնանելով
 հասարակութեան մէջ՝ պարտաւոր-
 ուած է զգալ և իմանալ, որ մարդկա-
 յին ընկերականութիւնը միայն կարող
 է երջանիկ լինիլ բոլոր անդամոց աշխա-
 տասիրութեամբ, և այս ճանապարհով
 միայն կարեն լրանալ մեր բազմաթիւ
 պիտոյքները: Սերք պարտական ենք
 օգնել հասարակութեանը մեր տաղան-
 դով, մեր լուսաւորութեամբ, մեր
 հմտութեամբ և զօրութեամբ, ինչպէ՛ս
 ուրիշներն եւս կարեն օգնել նիւթա-
 կան աշխատութեա բ: Այս ճանա-
 պարհով հասարակութեան իւրաքան-
 չիւր անդամը կը պահպանուի, կրնա-
 նի, կը մնդուի, կը պաշտպանուի և
 նախախնամութեան բարիքը կը վայելէ:
 Չորրորդ՝ Աստուած պարզ կը յայտնէ
 մեզ իւր կամքը այս իտքով՝ «Աւէառ
 Տէր Աստուած զմարդն զոր արար և
 եդ զնա ՚ի գրաստիս փափիւլութեան»
 գործել զնա և պահել ո: Ճն. Բ 15:
 Առաջին մարդը իւր անհնազանդու-
 թեամբ հեռացնելով իւր կամքը Աս-
 տուծոյ կամքէն՝ ինքն եւս հեռացաւ
 Աստուծմէ և ՚ի պատիժ իւր անհնա-
 զանդութեանը ենթարկուեցաւ ամե-
 նածանը աշխատանաց և ընկալաւ այս
 վճիռը թէ՛ «Վրտամբք երեսոց քոց կե-
 րկցես զհաց քոց ո: Ճն. Գ 10: Տա-
 նաբանեաց պատուիրանաց չորրորդը կը
 հրամայէ մեզ. «Օլեյց օր գործեսցես
 և արասցես զամենայն գործս քո ո: Եւ
 Ի 9: Սոգոմն իմաստունը մըջիւնն»

բու մօտ կը զրկէ՝ ծոյլ մարդը, որ աչխատասիրութիւն ուսանի. « Երթ առ մրջինն, ո՛վ վատ, և նախանձեաց ընդ ճանապարհս նորա, լեր իմաստնապոյն եւս քան զնա ու Աս. 2. 6. Եր Փրկիչը կը գատապարտէ այն անգործ ծառայն, որ առանց գործադրութեան կը թողու իւր տաղանդը: Պօղոս առաքեալը կ'ասէ. « Եր ոչն կամիցի գործել և կերիցէ մի, Արդ լսեմք զոմանց 'ի ձէնջ' թէ ստահակութեամբ գնան, գործ ինչ ոչ գործեն, այլ յուլացեալ հետաքրքիր չընին, այնպիսեացն պատուէր տամք և աղաչեմք 'ի Տէր (Յիսուս Վրիտասս, զի հանդարտութեամբ գործեսցեն և զիրեանց հաց կերիցեն ու Բ. Թե. 9. 10 - 12: 'Եր ձեալ կը պատուիրէ նոյն առաքեալն՝ աշխատել ոչ միայն իրենց պիտոյքը լցուցանելու, այլ և կարօտելոց տարու կարողութիւն ունենալու. « Եր գողանայրն, մի եւս գողացի, այլ մանաւանդ վատակեռ յէ գործել ձեռօք իւրովք զբարիս, զի բաւական իցէ տալ ում պիտոյ ի յէ ու Ի Թ. 7. 25: « Այլ զնոյն մի մեանց հոգայցեն անդամքն ու Լ. Կր. Ժ. 25: Եր ջապէս, Սուրբ Վիրքը կը նմանեցնէ մարդը՝ երբեմն երկրագործի, որ կը ցանէ հնձելու համար. երբեմն զինուորի, որ պարտաւոր է միշտ շարժողութեան մէջ լինիլ, երբեմն ծառայի, որ պարտաւորուած է տիրոջը սպասելու համար արթուն լինիլ և իւր պաշտօնը կ'ստարել:

Աշխատութիւնը և գործունէութիւնը մեր կեանքին շատ օգտուէտ է: Եթէ մարմնոյ աշխատանքը և հոգւոյ գործունէութիւնը շատ կ'օգնեն կամ լաւ եւս ստեղծ շատ կարեւոր են մարմնոյ և հոգւոյ առողջութեանը և կընպատեն մեզ կատարելագործութեւ: Երկրորդ՝ աշխատանքն է միմիայն հնարք մեր կենաց պիտոյքը լցուցանել:

ու և ունեցածը պահպանելու, որմէ կախեալ է օրինաւոր հարստութիւնը. « Աղքատութիւն զայր խոնարհեցուցանէ, ձեռք ժրաց մեծացուցանեն ու Աս. Ժ. 4: Երկրորդ՝ աշխատանքն է մեր բաւականութեան աղբիւրը: Եթէ գեղեցիկ կերպով կը պահպանէ զմեզ ձանձրութենէ: Սուրբութիւնը քաղք են միայն այն ժամանակ, երբոր կատարուած են աշխատասիրութեան հետ: Երբ ունի, աշխատասէր և իւր պարտքը կատարող մարդը, որ օգտուէտ է հասարակութեան, միշտ յարգուած և սիրուած է ամենէն: Եթէ ուրախութեամբ և գոհութեամբ սրտի կը տեսնէ իւր գերդաստանի բաւականութիւնը: Իսկ ընդ հակառակն՝ ծուլութիւնը և անգործութիւնը կը վնասէ գերդաստանին և կ'ապականէ: Երբ որք և պարապորդ մարդը անօգուտ է և անպիտան և ծանրութիւն է հասարակութեան: Երբ որք՝ աշխատանքը կը թեթեւցնէ մեզ համար առաքինուցութիւնը, վասն զի՝ մեր պարտաւորութեանց մեծ մասը գործունէութիւն կը պահանջէ և երբեմն ծանր հոգացողութիւններ: Աշխատասիրութիւնը կ'ամփոփէ մեր միտքը առ հասարակ օգտուէտ բաներու վրայ, և կը հեռացնէ մեզ փորձութենէ և վատ ընկերութենէ: Իսկ ընդ հակառակն՝ անգործութիւնը կը մոլորեցնէ մեր երեւակայութիւնը, կը զարթուցանէ զանազան կրքեր, դժբաղդ վիճակէն կը ձգէ յանցանաց մէջ, և կը մօտեցնէ ամեն տեսակ չարութեան, որոյ համար իրաւամբ ասուած է թէ՛ « Երբ որքութիւնն է մայր ամենայն շարեաց ու Եր հինգերորդ՝ երբոր մենք կ'աշխատինք հնազանդիլ Արտուծոյ և մեր հոգին նորա կամացը խոնարհեցնել, տարակոյտ չըկայ որ Արտուած կը տայ մեզ իր օրնութիւնը և կը վարձատրուի մեր աշխատանքը:

Վշխատանքը պարտաւորութիւն է ամեն մարդոյ համար, ոչ միայն չքաւորները, այլ առհասարակ ամեն մարդ, որուն Վրտուած պարգեւած է զբութիւն և հարստութիւն, կոչուած է աշխատելու : Վոյն իսկ հարուստները իրաւունք չունին աշխատանքէ հեռանալու, վասն զի աշխատասիրութեան մասին բերած ապացոյցները կը վերաբերին նմանապէս և հարուստներուն : Նոքա եւս պարտին վախենալ ձանձրութենէ եւ անհանգստութենէ : Մյս հիւանդութիւնը, կարելի է աւել, բուն հարուստներու հիւանդութիւնն է : Նոքա պարտաւոր են անգործութենէ փախչիլ, որ այս հիւանդութեան գլխաւոր պատճառն է : Նոքա պարտական են պահպանել եւ կառավարել իրենց կայքը, եւ որչափ մեծ է կայքը, այնչափ կարեւոր է մեծ հոգացողութիւն, կարգ և մտադրութիւն : Նեգործութիւնը պատճառ կը դառնայ հարուստներուն վատնել իրենց ստացուածքը մոլութեամբ և աւելի վնասել հասարակութեանը քան թէ չքաւորները : Արովհետեւ հասարակութիւնը հարուստներէն աւելի օգուտ սպասելու է և ոչ վնաս, բաւական չէ որ հարուստը օգնէ հասարակութեան միայն դրամով, նա պարտաւոր է օգնել նոյնպէս ծառայութեամբ և աշխատութեամբ : Վերջուպէս Սուրբ Վերքը առանց բացառութեան ամեն մարդու վրայ պարտք կը դնէ աշխատելու : Հարուստներու արտօնութիւնը աշխատանաց մէջ այն է, որ նոքա կարող են իրենց ընդունակութեան և կամաց համեմատ գործընտրել, որ աւելի պատուաւոր լինի և վայելուչ :

Մյս ծնողքը, սրոնք մտադիր են և հետամուտ իրենց որդիքը այն ստատիճանին հասցնելու, որ ամեն աշխատանքէ

ազատ լինին, նոքա կը հակառակին իմաստութեան եւ հաւատոյ հոգւոյն, վասն զի՝ ամենամեծ ժառանգութիւնը, զոր կարող են ծնողք թողուլ իրենց որդւոցը, է նախ՝ Վրտուածոյ սէրը և ապա աշխատասիրութիւնը : Վշխատասիրութիւնը աղքատ տունը կրկանգնէ, հարուստը կրպակ պանէ, իսկ ընդհակառակին՝ անգործութիւնը շինած տունը կը քանդէ, հարստութիւնը կը վատնէ, եւ այս պատճառաւ ռհահ մատաղ հասակէն հարկաւոր է մանուկները վարժեցնել աշխատասիրութեան, որ կարենան նեղութեանց համբերել, իրենց անծին և այլոց ծառայել : Հարկաւոր է կրթել մանուկները որ եւ իցէ արուեստի կամ կոչման մէջ, որ համաձայն է նոցա բնութեանը եւ ընդունակութեանը : Մյս ամեն իր նամքներուն հետ հարկաւոր է նախ՝ հեռանալ ամենակերպ չար և վտանգաւոր կեանքէ : Այլորդ՝ հարկաւոր է յարմարիլ գերդաստանի պիտոյիցը և կարեւոր պահանջողութեանը : Չքաւորները եւս պարտաւոր են շատով ճարել իրենց հայր իրենց աշխատանքով : Այլեք անհոգութեան կամ ունայնասիրութեան պատճառաւ չը պէտքէ յետ քաշուին ծանր աշխատանքէ, կամ այնպիսի աշխատանքէ, որ թէ եւ աշխարհի առջեւ նշանակութիւն չունի, բայց իր գերդաստանի համար շատ օգտուէտ է : Այլորդ՝ պէտք է արհեստը ընտրել որքան կարելի է ընդունակութեան համեմատ : Մյս զգուշութեամբ ընտրուած արհեստի մէջ մարդ կարող է աւելի օգտակար լինիլ, և այս ընտրողութիւնը համաձայն կը լինի Վախախնամութեան կոչմանը :

Թէ կը փախաբնիք, որ մեր աշխատանքը ճշմարտապէս օգտակար եւ

փրկարար շինի, պարտաւոր ենք հեւտելի այն գլխաւոր կանոնին, որմէ կախուած են միւսները: Այս պարտինք աշխատել ոչ թէ աշխարհի որ գւոց նման ենթարկուի մեր հաճոյքին կամ ագահութեամբ հետեւիլ մեր փարթամութեան կամ ցանկութեան պահանջողութիւնները բաւականացը ներու, այլ պարտինք աշխատիլ որդիական հնազանդութեամբ և Աստուծոյ օրինաց համեմատ, ՚ի բոլոր խղճէ շարժուած մեր պարտաւորութիւնը կատարելու և դառնալու օգտակար մեր բնօրինակ և հասարակութեանը, և ոչ թէ որպէս անպիտան անգամ ծանրանալու հասարակութեան վրայ: Սիով բանիւ պարտաւոր ենք աշխատիլ Աստուծոյ համար և Աստուծոյ առջեւ, բարձրացընելով մշտ մեր հոգին և մեր սիրտը առ մեր երկնաւոր Հայրն, եւ նորա փառացը նուիրելով մեր գործքը եւ աշխատանքը: Արդորդ՝ մեր աշխատանքը պէտք է համաձայն լինի բարութեան կանոններուն: Արդորդ՝ պարտաւոր ենք աշխատիլ սիրով և հաւատարմութեամբ առ Աստուած, որ նա օրհնէ մեր աշխատանքը և միշտ ճառագեւոր և խոստովանինք այն ճշմարտութիւնը. «Եթէ ոչ Տէր շինէ ըզտուն՝ ՚ի նանիր վաստակին շինողք նորա», Աւլ, ճիւղ, 25: Սեր երկնաւոր Հայրն է, որ կրտայ մեզ մեր ամենօրեայ հացը, եւ նորա օրհնութիւնն է՝ որ կը հարստացնէ զմեզ: «Օրհնութիւն Տեառն ՚ի գլուխս արդարոց և ՚ի նոյն մեծացուցանէ, և ոչ եւս առաւելու տրտմութիւն ՚ի սիրա նորա»: Աւլ, ճ. 22: Այն սաղանդները, այն հմտութիւնները եւ այն գործունէութիւնը, որոց վրայ աշխարհի որդին կը դնէ իւր յոյսը եւ հաւատքը, ոչ այլ ինչ են՝ եթէ ոչ միջոց, զոր Աստուած ՚ի գործ կը դնէ մեզ

պահելու եւ պաշտպանելու համար: Չորրորդ՝ պարտաւոր ենք աշխատիլ հանգիստ և խաղաղ հոգւով, առանց նեղանալու, և եթէ մեր հոգացողութեանը համեմատ չջաջողի մեր աշխատանքը, պիտի իմանանք որ այս յաջողութիւնը մեզմէն կախուած չէ, և մեր երկնաւոր Հայրը ունի հազարաւոր միջոցներ մեզ օգնելու: Աստուծոյ երկիւղած որդին կարող է ամենպէս ծունեայ կենաց և հոգացողութեան մէջ հասկանալ եւ գործ դնել Փրկչի այս պատուէրը: «Սի այսուհետեւ հոգայցէք և ասոցէք, զի նչ կերիցուք, կամ զի նչ արբցուք, կամ զի նչ զգեցցուք, զի զայդ ամենայն հեթանոսք ինչերեն, քանզի պիտէ Հայրն ձեր երկնաւոր թէ պիտայ է ձեզ այդ ամենայն». Աւպ, Զ. 31-32: Հինգերորդ՝ պարտինք աշխատիլ շարունակ և հաւատարմութեամբ, բայց միշտ իմաստութեամբ և չափով: Չ երմեւանդ բարեպաշտութիւնը երբէք ներհակ չէ մեր գործունէութեանը եւ բնաւ չուրանար մեր աշխատասիրութիւնը, այլ ընդհակառակն կը զօրացնէ մեր կարողութիւնը և զգատութիւնը:

Աշխարհի որդին աշխատելով միայն իր անձի համար կը սահմանափակէ իր աշխատանքը իր պիտայից և ցանկութեան համեմատ և աշխատութենէ կը դադրի՝ երբոր ծանրութիւնն աւելի է քան թէ քաղած օգուտը: Իսկ ընդհակառակն՝ Աստուծոյ որդին կ'աշխատի աւելի աստուածային փառաց համար, իր ընկերի օգտի համար և երբէք իրաւունք չը համարէր աշխատութենէ դադրելու, քանի որ մտադիր է բարեգործութիւն առնել: Ինչպէս աշխարհի բազմաշահաւոր որդին կը ջանայ ըստ աշխարհի շփոսնայ, նոյնպէս Աստուծոյ երկիւղած որդին կը փափաքի աստուածակաճայ

գործքերով հարստանալ և միւս կողմէն կ'աշխատի չափաւորել և կանոնաւորել իւր աշխատանքը այն տեղ, ուր Աստուած սահման դրած է : Ասուշադրութիւն կը դարձնէ իւր հոգւոյ և մարմնոյ զօրութեան վրայ և չը կամիր նոցա առողջութիւնը մաշել հարստութեան ճանապարհի վրայ : Այս կը սրբէ և կը պատուէ այն հանգրտեան օրը, որ նշանակուած է Աստուծոյն պաշտօն տարու համար և մեր հոգին հոգալու համար : Այս ժամաւ նսկէն բաժին կը պահէ իր պարտաւորութիւնները կատարելու համար և հոգեւոր բարութիւնէր շտեմարանելու համար : Ահա սոքա են նորա պլնութոր պարապմունքը, նորա մեծ օգուտը և ամենակարեւոր պիտոյքը : Վեցերորդ՝ պէտք է աշխատիլ հեղութեամբ և զղջման հոգւով, միտ բերելով որ մեր ծանր աշխատանքները և մեր կենաց քժուարութիւնները մասն են այն պատժոյն, որ տրուած էր մեզուոր մարդուն և պէտք է շարժեն մեզ դէպի այն երջանիկ կեանքը, ուր մենք պիտի հանգստանանք մեր աշխատանքէն, ինչպէս կ'ասէ Յովհաննէս

առաքեալը . « Երանի մեռելոյն՝ սրբ ի տէր ննջեցին, այժմիկ վաղվաղակի զայս սսէ հոգին, քանի ճ հանգեան յաշխատութեանէ իւրեանց, բայց միայն գործք իւրեանց չաքան դէտու նոցա » : Յայր . ԺԴ . 13 :

Բրիտանոնեայն հետեւելով այս կանոններուն կը պահէ ազատ սիրտ աշխատանաց մէջ և կ'իմանայ ինդրել նախ քան զամենայն Աստուծոյ արքայութիւնը և արդարութիւնը . « Ինդրեցէք նախ զարքայութիւն Աստուծոյ և զարդարութիւն նորա » : Մաթ . 23 : 13 : Այսպէս կարող է բրիտանոնեայն աշխատել և պարտաւորութիւնը համաձայնեցնել Վատթէոս և Ղուկաս Աւետարանչաց խօսքերու հետ, (Տեա Մաթ . ԻԴ . 28 . 2-ի . ԺԴ . 16), որոնք իսկապէս կ'արգելուն միայն անօգուտ, չափազանց և կամ անտեղի հոգացողութիւնքը : Այսպէս ահա մեր հոգեւոր աշխատանքը պարտաւոր ենք գործ դրնել մեր փրկութեանը հասնելու համար և ոչ թէ միայն մարմնաւոր կերակուրի և պիտոյից համար : « Երթալք գործեցէք մի զկրտական կերակուրն, այլ զկերակուրն, որ մնայ ի կեանս յախտեանկանտու » : Յով . 2 . 27 :

ԱՌ ՀԵՅՐԵՆԻՍ
Հ Ա Ռ Ա Չ Ա Ն Ք

Պանդուխտ եմ ես թշուառութեամբ օտար երկիր թափառած թարմ հասակէս անպւթ բաղդէն միշտ տարազիր հալածուած .
 Օտար հովեր օտար ջրեր չեն տար սրնաւից նժդեհին,
 Աս անգագար կը հառաչէ . « Այս Հայրենիք, Հայրենիք :
 Ո՛հ, քնչ անոյշ կը հրնչէ ձայնն . քաղցր է անուն հայրենեաց .
 Օգացու մներն յափշտակէ հրզոր ձեռօք վեհապանս,
 Ինչ վեճակի մէջ ալ բլրայ հայրենասէր սիրտն անբիծ
 Սուրբ յիշատակն վեհ հայրենեաց տայ հառաչել Հայրենիք :
 Սուտ է այն որ անխղճաբար բուսւ երբեմն անխորհուրդ :